



ԴԱՌ ՄԸ ԳՐԱԿԱՆՆՈՒԹԻՒՆ

ՄԻՆԱ ՔԵԼԵՕԼԵԱՆ

ԿԱՏՈՐ Ա.
1850-1920



ՄՏԻՎԸՆ ՏԵՅ ԿՈՐԵՍ

Բ. ՏՊԱԿՐՈՒԹԻՒՆ — 1977, ՊՈՍԸՆ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԳԻՐԱՄԻ



ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ, — ԲԺ. Ռ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ (1885–1915)

Մարդկայնական լարի, ազգային-յեղափոխաշունչ ապրումներու եւ սիրոյ բանաստեղծ մըն է Սեւակ: Արձակ քէ քերթուած իր բոլոր էջերուն մէջ՝ կանխահասօրէն կեանքը ֆանչցող հասուն հոգիի մը բափանցումները, զուսպ եւ յուզական խորհրդածութիւնները, կեանքը վերլուծելու անսքեւեք փոյր- մը հաստատելի է: Այս փորձը անհկա չ'ընէր վարժապետական կամ ուսուցչական ուղղափառութեամբ մը, որ ծիծաղելիին պիտի կրնար մօտենալ. մարդոց տրամուրիւնն ու դժբախտութիւնը բաժնելու անանձնականութիւն մը կայ անոնց մէջ, երբ մանաւանդ՝ ընկերային անհաստարակչութիւններու կամ անարգարութեանց դէմ՝ կ'ուզէ մարդկայնապաշտ իր մտածումները հակադրել: Մասնաւորաբար մեր կեանքէն քելագրուած իր սեւեռումներուն մէջ, Հայութեան առհասակայն քախիւծէն գիծ մը կ'երկարի իր սողերն ի վեր, իր բառերը վերածելով արիւնով պայթուցիկ բջիջներու:

Ընթացիկ մեր դժմեքէն չէ Սեւակ: Գեղապաշտ սերունդի կրտսեր ներկայացուցիչներէն, երեսունին՝ նահատակ. իր զբաղան վաստակին մէջ, սակայն կ'իրագործէ վաւերական բանաստեղծի ու մանաւանդ արձակագրի մը բոլոր հագուադէպ շնորհները: Աննիզ գրականութիւն մըն է իրը, բխումի չափ հարագատ եւ անկեղծ, մեզ ըլլալու ու մեր հոգիին հետ միայն հաշտ մնալու ներքին իրաւութեամբ մը: Մարդկայնաշունչ ապրումներով, եւ կեանքի համայնական հասկացողութեամբ մը՝ մարդոց ու անոնց տազնապանքին սեւեռուն գրագէտն է,

որ գիտե՛լ յուզե՛լ անխառն արդարութեամբը, անշահասիրութեամբը, զգուռա եւ հոգածու շեշտովը իր մտածումներուն եւ վերլուծումներուն: Հաւասարապէս ի՛նքն է որ կայ իր անձնատիպ թէ մարդկայնաշունչ էջերուն մէջ, — ինքնատի՛պ ալ լեզուով եւ սնով, որ կը յատկանշէ, իր մէջ, արուեստագէտին հզօր կնիքը:

Ծնած է Սիլիվրիի մէջ (Թուրքիա): Բուն անունով՝ Ռուբէն Զիլինկիրեան: Նախակրթութիւնը կը ստանայ ծննդավայրի ազգային



վարժարանին մէջ, ապա կը հետեւի Պարտիզակի Ամերիկեակրորդական վարժարանի դասընթացներուն, երկու տարի: Կ'անցնի Պոլիս, ուր կը լրացնէ Երկրորդական իր ուսումը, Պերպերեանի մէջ: 1905ին կը մեկնի Լօզան եւ կը հետեւի բրժըշկական համալսարանի դասընթացներուն: 1911ին, բրժիշկ, շրջան մը կը պաշտօնավարէ գուիցերիական հիւանդանոցներու մէջ եւ կ'ամուսնանայ գերմանուհիի մը հետ: Պոլիս կը վերադառնայ համաշխարհային պատերազմի նախօրեակին եւ, Առաջին Աշխարհամարտի յայտարարումին, զօրակոչի կ'ենթարկուի թրքական բանակի մէջ, իբրեւ բրժիշկ:

Ժիշկ: — Կը նահատակուի 1915ին, երկու հարիւրէ աւելի մտաւորական իր ընկերներուն հետ:

Գրական իր ամբողջական վաստակը հրատարակուեցաւ Փարիզի շնահատակ Գրագէտներու Բարեկամներ»ուն կողմէ, — քերթուածներ, արձակ էջեր, վիպակներ: Ինչպէս շեշտեցինք մեր առաջին իսկ հաստատումով, Սեւակի գրականութեան մայր երակը կը կազմէ մարդկայնական, աւելի ընդհանուր բնորոշումով մը՝ համամարդկային ցար: Բացումը է իր հոգին՝ ամէնու՛ն տառապանքին, մարդերուն վերապահումը չարիքին եւ անարդարութեան վրայ, Հայուն միակ յատուկ այլասիրութեան մը մղումով: Պէտք է դանդաղիլ այս ընդգծումին ինքն, ըսելու համար նաեւ՝ որ մարդկայնապաշտութիւնը տուրք մը չէ Սեւակի եւ առհասարակ մեր գրողներուն մօտ. պահանջ մըն է, որ կը թելագործի առհասարակ մեր նկարագրէն, ցեղային հոգեխառնութենէն: Մեր բոլոր մեծ եւ անկարնչելի արժանիքները կը բնորոշուին ցեղովին փայփայում խտելներէ, — արդա-

բամուտի բեռնէ, ագատամուրաբեռնէ, գգայասիրութեանէ, ուրիշները սիրել կարենալաւ անկարելի անանձնականութեանէն :

Յեղային մեր այս գիծն է, որ կ'անդադարաւորապէս նաեւ Սեւակի գրական վաստակին, ու անոր գործին մեծագոյն բաժինը կը կնէէ միշտ նոր մնալու արժանիքով մը :

Երեւի հիմնական գիծերով կը զարգանան արձակ ու քերթուած իր ստեղծագործութիւնները . — Անձնական ապրումներով ցայտուն էջեր՝ ընդհանրապէս սիրային լարով, քայց իմաստասիրելու, կեանքն ու անոր բոլոր խաղերը նանչնալու փոյթով մը, երիտասարդական բռնկուն տենչերով քայց նաեւ հասուն մարդու մը զուսպ ու խորատոյգ ապրումներով : Ազգային-յեղափոխաշունչ ապրումներով տոգորուն էջեր՝ որոնք բեղադրուած են մեր արհաւիրքէն, ջարդերէն եւ հալածանքներէն, եւ ընդհանրապէս նակատագրական գրկանքներէ : Ըմբաստութեան եւ վրիժառութեան գիծ մը, անոնցմէ շատերուն մէջ, կը մատնէ Սեւակի անհանդարտ հոգիին խռովքը, ու իր գործը կ'ընէ ներայժ, վրդովիչ, միշտ քարմ : Մարդկայնական ապրումներով հասունցող էջեր՝ որոնք առ հասարակ բողոքներ են, լուռ ընդվզումի արտայայտութիւններ, մասնաւորաբար թուրքին եւ ընդհանրապէս անիրաւոյ ոյժերու դէմ : Եւ կամ, Բժիշկին գրքէն փրկուած էջեր՝ որոնք մարդոց մարմինէն ու մարմնական ախտերէն կը միտին անոնց հոգին գտնել, անոնց ներքին գալարումն ու ցաւը, ընկերային վերջէքեր, եւ, առհասարակ, մարդկային տառապանքի աղբիւրները :

Բոլորին ալ մէջ, մեր գրականութիւնը կ'աղչունէ ինքնատիպ, գգայուն ու խորասուս գրագետը, լեզուական եւ ռեալական մասնայատկութիւններով, նրբութիւններ կարենալ բառի վերածելու եւ միշտ հաղորդական մնալու արժանիքով :

Իր քերթուածները համադրուած են «Կարմիր գիրքը» ընդհանուր խորագրին տակ . մանէն ետք հրատարակուած են «Սիրոյ գիրքը» եւ «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» հատորիկները, որոնք անոր բանաստեղծական եւ վիպաշունչ ստեղծագործութիւնները ի մի կը բերեն :

Վ Ռ Ռ Ի Ն Կ Ը

Յուրա-ձմեռ օր մըն էր : Դուրսը, սառած հովը մտրակներու պէս կը շաշէր անցորդներու երեսին : Ձիւնն ըսել՝ աչքերը կուրցնելու աստիճան :

Հայրենակցի մը սենեակին մէջ կծկտեր էինք մենք, քանի մը ընկերներ, ամէնքս ալ պանդուխտ : Դուռը նուայ, պող հով մը խուժեց սենեակէն ներս : Կարօն էր . գերեզմանէն կու դար :

— Պը՛ռ, ըսաւ, շա՛ն օդ . ասանկ օրով մարդ կը մեռնի՞ . . .

Քիչ վերջ, դուռը անդամ մը եւս բացուեցաւ, ու քանի մը յետամնայ ընկերներ ալ ներս մտան : Այս ձիւնին տակ սպասած էին, որ

դիակը ամբողջովին ծածկուէր. նոյնիակ մէկը՝ մեր բոլորին կողմէ՝ հրաժեշտի քանի մը խօսքեր ըսած էր այդ մենաւոր դերեղմանասան մէջ, այդ անձանօթ մեռելին վրայ:

Ո՞վ կը ճանչնար, ո՞վ պիտի ճանչնար երբեք հազար ու մէկ բզկատուած էջերը Կեանքի ու Մահուան այն տոսամին, զոր ճիւղներու տակ թաղեցինք այսօր, օտարներու փոսին մէջ: Առանց անունի, թաշունի դիակի մը պէս...

— Ե՛ս ալ չէի ճանչնար, ըսաւ մեր մէջէն մէկը, բայց սրանդոկին մարդիկը հասկեցեր էին՝ որ այդ օտարական հիւանդը հայ մըն է ու հայ բժիշկի մը կ'ուզէ իր մօտ: Ծարաթ մը վերջ միայն կըրցաւ դիւ գտնել: Երբ իր սենեակէն ներս մտայ, պատուհանին փեղկերը սոսաւուած էին: Ստիպան, քիչ քիչ, այդ մթութեան մէջ դէմք մը դժագրուեցաւ, երկար, անկիւնաւոր, կանանչի դարնող դեղնութիւնով մը. խաւարով ու լըյսով շինուած Ռամբրանդեան դուրս մը:

«Երկրորդ րանը, որ տեսայ այդ սեւութեան մէջ, ոսկորի գոյն մատներ էին, որ ինձի երկարեցան ու ձեռքերս սեղմեցին՝ կոչուն խոնաւութիւնով մը: Կարծես ա՛լ կաթիլ մը արիւն մնացած չէր իր մարմնին մէջ: Աչքերը իրենց փայլը արդէն կորսնցուցեր էին. սեւութեան մէջ սեւ ալ չէին երեւար:

«Երբ աւելի վարժուեցայ այդ կէս մթութեան, տեսայ, որ մօրուքին վրայ, տեղ տեղ, կարմիր արիւնը փակեր, թանձրացեր, լերդացեր էր: Մորթուած անասունի տաք շունչ մը կ'ելլէր իր բերնէն, դանդաղ ու խորունկ: Կարծես անտեսանելի դանակ մը, ներսէն, վերէն վար ճեղքեր էր թռքերը:

«Ալ նիւթական ի՞նչ դարձան կարելի էր տալ այս մարմնին, որ դրեթէ մեռեր էր արդէն: Բայց, խօսելու ճիղ մը ըրաւ, հաղը խեղդեց իր խօսքը. խսկացող, խոպոտ հոռուներէն բառ մը միայն հասկըցայ.

« — Կոունկը... »

«Ու ես երդեցի իրեն. ո՞վ չի դիտեր Կոունկը, բոլոր աչքն ետին մնացած ուղիորդներուն կոունկը...: Ու ինձի այնպէս թուեցաւ, որ իր հողին հովացաւ, զովացաւ, լացաւ: Իր սրտին բոլոր լուրերը յանձներ էր հաւատարիմ կոունկին... »:

Այս պատմութեան վրայ, ամէնքս ալ լռեցինք: Մարտիրէլի բան մը կար ճակատագրին մէջ այս անձանօթ ուսանողին, որ հայրենիք դառնալու համար ճամբայ ինկեր ու ճամբուն վրայ մեռեր, թաղուեր էր իր չտեսած մէկ հողին մէջ:

Թոքախար, որ հոն էր, իր դարանակալ, տարիներէ ի վեր սպասեւ էր, որ բոլոր յոյսերը իրականանան, բոլոր ուսումները կատարելագործուն ու բոլոր աշխատութիւնները աւարտին՝ ի՛նք սկսելու համար իր անաւոր աշխատութիւնը, ու գերազոյն ժամուն համար գերազոյն հարուածը: Ա՛խ, զգուելի՛, զգուելի՛ հիւանդութիւնը...:

— Բժիշկ, ըսաւ մէկը, երբ դերեզմանին մէջ երեսը բացինք՝ մե-
լանի պէս սեւ էր. ինչէն է :

Բայց բժիշկը չխօսեցաւ. մարդ չխօսեցաւ :

Լոուիթիւնը անգամ մըն ալ իջաւ մեր վրայ, քարի պէս. ու այս
անգամ աւելի ահաւոր, քան սուսնին անգամը :

— Տղա՛ք, ըսաւ ուրիշ մը, սառը կտարելու համար. վաղը Հայոց
Կաղանդն է :

Բայց Կաղանդին վրայ մտածողն ո՞վ էր : Մենք կը լսէինք ձիւնե-
րուն թփրտոցը՝ մեր ապակիին վրայ, — կարծես մեռելին մասները
ըլլային : Այս ցուրտին, իր դերեզմանէն փախած, մեր մէջ մտնել կ'ու-
զէր ան : Ու չես դիտեր ի՞նչ մը ունէր սպառնական՝ այդ անանուն ու
անծանօթ մեռելը. խորհրդանշան մը ու տղաբարու թիւն մըն էր ան՝
մեզի համար :

Ու իրաւ, այդ պահուն՝ մահը մեր վրան էր, ա՛յն մահը, որ
ուսանողին ու բանուորին, հուատացողին եւ ուրացողին, բժիշկին ու
բժշկուողին հաւասարապէս անծանօթ ու սարսափելի է... :

Մենք ալ մարդ պիտի ըլլայինք, կըթուփուէն պիտի ստանայինք,
լո՛յս պիտի տանէինք մեր խաւար աշխարհին. սո՛ւտ, սո՛ւտ... : Մենէ
որո՞ւն շունչին մէջէն չէր շնչեր արդէն դարբանակալ մահը : Իւրաքան-
չիւրը ինքն իր վրայ կը խորհէր, ինքն իր վրայ կը կասկածէր :

Մակայն, յանկարծ, մութ անկիւնէ մը, դողդոջ ու ցած երգ մը
սկսաւ, նախ մէկ բերնով, յետոյ՝ բոլոր շրթունքներէն, բարի ու
ահաւա՛ր երգ մը, մահերդի մը պէս աղաշաւոր, աղօթքի պէս վեհա-
փո՛ւ երգ մը, որ սառը կտարեց, արցունքները հալեցուց, սրտերը
տաքցուց, բոլոր հոգիները, բոլո՛ր հոգերը, բոլո՛ր տրտունջները,
բոլո՛ր միմունջները իրարու միացուց .

Ղարիպին սիրտն է խոց, ցիկեարն է վարամ,
Կերած հացն է լեզի, ու ջուրն է հարամ...

Կո՛ւնկ, կո՛ւնկ, ամէն աշխարհի անկիւններէ, ամէն սրտի
խորշերէ, քանի՞ ծանր լուրեր կապեցին ոտքերուդ, ու դուն կրնա՛ս
թռչիլ : Քանի՞ քանի՞ մահեր կապեցին քու թեւերուդ, կո՛ւնկ, թե-
ւաւո՛ր հառաչ, որ կրնաս թռչիլ... :

Ու երբ բժիշկին նշանին վրայ բոլորս մէկ ոտքի կեցանք իբրեւ
սուգի նշան, մարմինս փուշ փուշ եղած՝ ես կը խորհէի, որ այլ վայր-
կեանին, հետունե՛րը, հետունե՛րը, ծովերով ու լեռներով հետունները
տեղ մը, ծերուկ մայր մը ու ալեւոր հայր մը, փպտելով ու յուսալով,
ճամբուն, ճամբո՛ւն կը նայէին. մինչդեռ մենք դիտէինք, որ ալ տղան
պիտի չզա՛ր, պիտի չզա՛ր... :